



Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 5⁶ - ՓԱՐԻԶ

ՍԵՊՏ. - ՀՈԿ. 1936

ԽԱԼԴԵՐԵՆԻ ԲԱՆԱԼԻՆ

Պ. ԱԲԳԱՐ ՊԱՅԱՋԱՏ, որը վերջին անգամ երեւան դառնուած միջոցիս անձամբ ճանչնալու հաճոյքն ունեցայ, աշխարհիս ամենէն համակրելի մարդերէն մէկն է։ Ուտիացի (Աղուանից երկրի) Հայ մըն է, որ, բացի «Խալդերէն լեզուի բանալին» տիտղոսով բանասիրական աշխատութենէն, հրատարակած ունի նաև ու կը շարունակէ ցարդ հրատարակել սիրուն պատմուածքներ։ Իրեն հետ ունեցած տեսակցութեանս միջոցին, ան ինձի խօսեցաւ ուտիերէն լեզուին վրայ, որ հայերէնէն բոլորովին տարրեր լեզու մըն է, (ինչպէս է՝ օրինակի համար՝ Պասբերու լեզուն ֆրանսայի մէջ), և ըստ իրեն՝ չինարէնի կամ ճարոներէնի հետ որոշ կապ ունի (?)։ ըստ թէ այդ լեզուի քերականութեան, համաձայնութեան, բառամթերքին վրայ բնդարձակ աշխատութիւն մը պատրաստելու վրայ է, և ցոյց տուաւ ինձի բաւական ստուար ձեռագիր մը որը աւարտելու համար զեւալու յաւելուածական ջանքի մը պէտք ունէք։

Անկից ի վեր, խալդական արձանագրութեանց ինչ ինչ ընթերցումներէ քիչ շատ ծանօթանալով նախահայկական այդ հին լեզուին, կարծեր է նոյնութիւն գտնել այդ լեզուի և ուտիերէնի միջնեւ, և այդ թէղն է որ պաշտպաներ է «Խալդերէն լեզուի բանալին» գրքոյկին մէջ, որ, հայերէն և ոուսերէն շարագրուած, լոյս տեսաւ քանի մը ամիս առաջ։ Այս աշխատութիւնը, ոչ մասնագէտի մը, այլ «սիրող» բանասէրի մը գործն ըլլալով, անշուշտ իր թերութիւններն ունի. բայց յայտնի լեզուարան Հրաշեայ Աճառեան, որ յառաջարանը գրած է, անոր թերութիւններէն մէկ քանին մատնանշելով հանգերձ, անոր հիմնական դադավիարը ճիշդ կը հոչակէ և այդ դադավիարը կը համարի կարեւոր գիւտ մը։ Հարցը ունենալով զուտ մասնագիտական բնոյթ, և ես ըլլալով հեթանոս մը այդ մարդին մէջ, ինդրեցի հմուտ բարեկամէս՝ Փրոփ. Ն. Աղոնցչն՝ որ համի Անահիտին համար դրագատական մը գրել այս աշ-

խատութեան մասին, զոր՝ հիմնուելով Աճառ-
եանի հեղինակաւոր կարծիքին վրայ՝ կը ներկա-
յացնէի իրեն իրը շահեկան և արժէքաւոր գործ
մը: Ուղեցի Աղոնցի պէս ներհուն բանասէրի
մը կարծիքն եւս ունենալ այս հարցին վրայ և
միամտօրէն կ'ենթադրէի որ այդ կարծիքն ալ
նպաստաւոր պիտի ըլլար, պարունակելով հան-
դերձ անշուշտ քննադատական մասեր: Ենոր-
հակալութեամբ ստացայ իր յօդուածը որ սա-
կայն բոլորովին աննպաստ կարծիք մը կը
յայտնէ: Առաջին անդամ չէ որ երկու կարող
բանասէրներ միեւնոյն նիւթին վրայ տար-
բեր կարծիք կը յայտնեն: Խալդերէնի և
ուտիերէնի առնչութեան հարցը՝ այս-
պէսով՝ աւելի ևս շահեկան կը դառնայ, գիտա-
կան հրատապ այժմէականութեան երեւոյթ մը
կը ստանայ: Պ. Պայազատի գրքէն կ'արտատպէ,
այսուեզ, — որպէսպի Անահիտի ընթերցողները
կարենան համեմատել Աղոնցի կարծիքին հետ,
— Աճառեանի գրաբար շարադրուած յառաջա-
րանին էական հատուածին աշխարհարար
թարգմանութիւնը:

«... Ուտիացի Արդար Պայազատը, միան-
դամայն հմուտ եւ գիտակ ուտիերէն լեզուի և
ոչ էլ անտեղեակ խալդերէնի, միանդամայն
անկախ կերպով, որյն աշխատութեան մէջ,
մի բոլորովին նոր միտք է երեւան հանում,
ցոյց տալով որ խալդերէն լեզուն ուտիերէնն է:
Եւ այս բանը ոչ թէ հարեւանցի կերպով, այլ
չափազանց հաւաստի եւ ճշգրիտ հաստատու-
թեամբ ապացուցում է: Իր ենթադրութեան
ստուգութիւնը ապացուցում են այն օրինա՝
ստուգութիւնը ապացուցում են այն օրինակ-
10 - 14, 57 - 64 չշերում, խալդերէնը և ու-
տիերէնը դէմ առ դէմ: Այս բառերի թիւը 56
հատ է, որոնցից եօթը (garbi, sidauri, (1)

parubi, alsusini, targini, kalubi, ipkulie) ինձ թւում են կասկածելի, որովհետեւ տար-
բեր են եւ կամ նշանակութիւնը անձանօթ է
մեզ, իսկ մնացած 49 բառերը երբ միմեանց
հետ համեմատուեն, իրար բոլորովին համա-
պատասխան գուրս կը դան: Ոչ միայն երկու լե-
զուների բառերի նմանութիւնն եւ իմաստի
նոյնութիւնն է որ զարմանք եւ սքանչանք է
պատճառում մեզ, որովհետեւ զա դեռ զար-
մանալի չէ, երբ մէկը մանրակրկիտ կերպով
ուշադրութեան առնի եւ բառերի կազմութիւնը
քննի, կը տեսնուի որ բայերի բոլոր խոնար-
հումները նոյնն են երկու լեզուներում, ինչպէս
խալդ. sidiustuni կառուցեց եւ ուրարտ-
սիատեն կառուցեց, շինեց: Արդարեւ, ան-
կարելի է ասել որ այս բոլորը պատահական է
միայն, կամ փոխ է առնուած մէկի կամ միւսի
կողմից: Նոյնպէս շատ կէտեր կան, որ անկա-
րելի է մեկնել խալդերէնով, բայց մեկնում են
ստոյդ կերպով ուտիերէն լեզուով, ինչպէս
խալդ. arxiuruliani — ընտանիք կրկնական,
որին համապատասխանում է ուտիերէն լեզուով
արխա ընտանիք, տոհմ, որից էլ կրկնութեամբ
արխուլս ցեղն ու մեղը, ազգն ու մազգը:

«Այս բոլորը տեսնելով ու քննելով, հա-
մարձակում եմ անուանել Պայազատի գործը
«նորակերտ նորանշան չնաշխարհիկ գործ»,
ինչպէս մէր նախնիքներից մէկն ասել է. Եւ
այս ոչ թէ վայրապար եմ ասում, այլ գուշակ
եմ ուզում լինել, որ իր այս գործը նոր բեւե-
ռադիտութեան անկիւնաքարը պիտի լինի:»

Թէլադրութիւնը զոր իր յօդուածին մէջ
Աղոնց կը ներկայացնէ Պ. Պայազատին, արդէն՝
ինչպէս ըսի վերեւ՝ իրագործուած է այս
վերջոյն կողմէ քանի մը տարիէ ի վեր. Պ.
Պայազատի խալդերէն լեզուին նուիրուած
մանրամասն աշխատութիւնը արդէն յանձնուած
է, ինչպէս իմացանք երեւանի թերթերէն,
Մէլլոնեան Յանձնաժողովին որ զայն պիտի
հրատարակէ ի մօտոյ:

Ցանկալի է որ ուտիերէնի եւ խալդերէնի
առնչութեան թէղին վրայ, որ շատ հետաքրքրա-
կան թէզ մըն է, ուրիշ հայ գիտուններ ալ ար-
տայայտէին իրենց կարծիքը:

1) Այստեղ ,ինչպէս եւ Աղոնցի յօդուածին
մէջ յիշատակուած խալդերէն բառերէն ուման
ս-ը սովորական Տէն զանազանուելու (շ-ի պէս
հմչուելու) համար՝ նշան մը ունի վերեւ. այդ
ձեւով Տ չունենալով, այդ զանազանութիւնը
կուտանք շեղագիր Տ-ով միայն: